

զիշ կրնան թուիլ այդ ապականարար Կործանից
շին բերնին մէջ. իսկ վերջին վաղանցուկ գրդ-
ջումը , երկնքին առջեւ նորէն ծնրագրելու ,
նորէն Աստուծոյ ծառայ մը դառնալու իր բաղ-
ձանքը եւ հուսկ ապա իր Կորուսիլի նննգածէտ
դերասանութիւնները կրկնապէս զզուելի եւ¹
անախորժ կ'երեւան՝ այդ նախկին ազւոր խո-
յանքներէն յետոյ .

Հակառակ բոլոր վերապահումներուն, Եղուան

կը մնայ մին ամենէն վրդովիչ , ամենէն խո-
րունկ եւ ամենէն հմայիչ դրծերէն զոր մարդ-
կային միտքը երկնած ըլլայ . յացումը հն կը
համար մերթ մոսծման ամենարարձ կատար-
ներուն , եւ արտայայտութիւնը, որքան ալ ան-
հաւասար , յաջող կտորներուն մէջ՝ կը պարու-
նակէ ամենէն հրաշալի էջնը իմաստաօիրական
քնարերգութեան :

ԱՐՃԱԿ ԶՊՊԱՆԵԱՆ



Ե Լ Ո Ա

ԿԱՄ

Հ Բ Ե Ծ Թ Ա Կ Բ Ի Ե Բ Ո Ւ Ք Ք Ո Ւ Ր Ը

ԽՈՇՎՐԴՎԱՔԵՐՄՈՒԽԱՅՐ

Ե Ր Գ Ա Ր Ա Զ Ի Ն

ԽՆԱՌԻՆԴ

~~~~~



Իմրիս վըրայ ծընաւ հրեշտակ մ'այն օրերուն մէջ երբ անոր  
թընակիչները Փրկչին միջնորդութեալիք կ'ազատուէին :  
իր անշուք ընկերներուն հետ' իրեն պէս վըսարանդիք ,  
Հեռացեր էր Յիսուս Բնիթանիոյ պարիսպներէն .

Դաշտավայրին մէջին նոյս կուտար քայլով մը զանդաղ ,  
Կանգ կ'առնէք՝ մերթ ընդ մերթ՝ ազօթելով ու սփոփելով ,  
Արսիք մ'եղերքը նըստած՝ իրը օրինակ ցոյց կուտար զայն ,  
Եւ կամ կը պատմէք Սամարացւոյն առակը ,  
Մոյորած սիմարին կամ չար հովումն պատմութիւնը ,  
Կամ խարերան կը նմանցնէք ճերմակ ծերիուած գերեզմանի .  
Եկտոյ , առաջ տառներով տիրապետումը խաղաղիկ ,  
Մըսիկ կ'ընէք Քանանուաւոյն իրեն ուղղած խնդրանքին .

Անառաջնորդ էնոր աղջկան կը ցուցընէր իր ճամբան ,  
Ապա ձեռքիրը կը զընէր մանուկներու զլխուն վլրայ :  
Ի ծընէ կոյրը կը տեսնէր , առանց եղածն ըմբանելու ,  
Բորոտն ու խովն որ իբրա կը տեսնէին ու կ' դաշէին .  
Եւ ամենքն , իբրեւ հրաժեշտ անոր արցունք ձնելով ,  
Անապատէն ուր Աստուածն աքսորեցին՝ կը մեկնէին :  
Մարդու որդի , ծնունդի չարիքներուն ենթակայ ,  
Ան կը սկսէր մեծագոյնէն , պանդխտոթեան չարիքէն .  
Իր քաղաքէն հեռանալով , հնազանդերով հրամանին ,  
Ամէն կերպով կատարելու համար ինչ որ գուշակուած էր :

**Ա**յդ պահուն իր բարեկամներն , Յուգայի մէջ , կը տեսնէին  
Քամնիլն իրենց վախանին զոր յետաձգած էր անիկա :  
Ղազարոս , զոր կը սիրէր , եւ որուն ա'լ չէր այցելեր ,  
Մեռաւ , բոլորած ըլլալով շարքն իր օրերուն .  
Բայց Աստուծոյ վայելել սէին՝ ապրիլ ըսել չէ՝ միթէ :  
Մեկնեցաւ վիշերանց . իր ետեւէն կ'երթալին  
Մեռնոյին մանկամարդ երկու քոյրերն , որոնց մօտ  
Ապաստան էր գտած իր վլասնդի օրերուն ,  
Մարիամն ու Մարթան . արդ , այն Մարեամն էր էսիկա ,  
Որ անուշ իւղ հոսեցուց , ' ատոր համար պարսաւուեցաւ .  
Կ'ողբային ամենքն . ի զուր « Կը քննայ կոր » կ'ըսէր Յիառու .  
Ինքն իսկ պատանքն ու մենո՞լլ տեսնելով՝ արտասուեց :  
— Ռ' լ արցունք սրբազն , բարեկամի սիրոյն ձօնուած ,  
Օ՞հ , հովերուն քըմայքին չը ճգուեցար դուն . վայրահակ  
Սրորէներուն աղամանդէ սափորը որ մարդոց աչքին  
Անսեւէ , քեզ քննօրէն ընդունեցաւ , եւ ինչպէս  
Հրաշալիք մ'երկրնելին համար անգամ զարմանալի ,  
Քեզ տարաւ՝ ճաճանչաղող՝ հանեց մինչեւ ոտքն Անմահին .  
Մշտարաց աչքէն ինկած մէկ բարեհամ նայուածք մը  
Ցուցեց եւ փաղիցցոց անձանեկ այդ ընծան .  
Եւ Հոգին Սուրբ , անոր վըրայ իր գօրութիւնն հոսելով ,  
Տրւաւ կեանք ու հոգի աստուածալին այդ իսկութեան ,  
Ինչպէս խոնկն որ կ'այրի արեգակին լոյսին տակ ,  
Ծինուեցաւ այն ատեն ներմակ էակ մը յարածուն ,  
Որ ծոցէն կը բարձրանար շըլացուցիչ սափորին ,  
Եւ ձա՞յն մը լըսուեցաւ որ կը կանչէր՝ « Ելուա' » ,  
Ու հրեշտակն , երենալով , « Աւասի'կ եմ » պատասխանեց :

**Ե**րկնքին հանգէպ որ զէն բզմայլանքով կը պիտէ ,  
Կ'ընթանայ՝ չքեղ՝ դէպ ի Աստուած , զերդ հարս մը դէպ ի տաճարն .  
Ազուր ճակատն ինչպէս աղւոր շուշան մը ջինջ է եւ մաքուր ,

Առ քոյի մը կապուտակ ծակերը վեր կը վերցընէ .  
 Ենոր մազերը , խարտեաշ որաներու պէս բաժնըւած .  
 Կը թողուն կրսուիլ չոգիներուն մէջ օգին  
 Իրեց թոյլ ալիքներն , ինչպէս վարասին երկնաշու  
 Գիշերին մէջ կը հաւեցնէ իր շառայները փառաշող .  
 Վարդ մը , նախկին նշոյլներուն առակ նորածագ առաւօտին ,  
 Կուսական կրտմբութիւնը չոնի թարմ էնոր մոյնքն .  
 Եւ լուսինն , որ անսափն թանձրութեան մէջ լոյս կը սփոէ ,  
 Ենոր անուշ մէկ նայուածքն անուշութեանը չի հասնիր .  
 Արծաթէ են Ենոր թեւերն . պատմունանի մը տակ տժգոյն  
 Մերթ կ'երեւայ ու կը թաքչի մերթ էնոր ռաքն ըսպիտակ .  
 Ու լանջքը , յուզուած , բայց հազիւ թէ նշանրել .  
 Վեր կը վերցիշ շրջագըճերը երկնային հիւսկէնին :  
 Կին մըն է միանզամայն , հրեշտակուհի մըն է զողարիկ .  
 Ոգիներու այլ ժողովուրդն , այդ ընտամիքը սիրազել ,  
 Որ մեզի մօտ , մեզի համար , կ'աղօթէ միշտ ու կը հսկէ ,  
 Կը միացնէ սուրբ սէրերու մէջ իր մաքուր իսկութիւնը .  
 Ռափայէլ հրեշտակապետն , երբ աշխարհիս վըրայ իջաւ ,  
 Եղեմի պորակներուն տակ պատմեց բաղցը այդ խորհուրդը :  
 Բայց ոչ մին այդ քոյրերէն զոր ստեղծեց Տէրն անոնց համար ,  
 Աւելի խինդ չըբերաւ երանելեաց երկնընին մէջ :

Վեց թեւերով պաշարուած Քէրոբէներն հրատաչոր ,  
 Սէրոբէները , պաշտպան հաւատարիմ սէրերու ,  
 Գահներն , Արութիւններն ու Խյաններն ու Խաններն ,  
 Պահապան Ողիներն , Զօրութիւններն , Պերճութիւններն ,  
 Ու Երազները բարեպաշտ , ու Ներուղները սրբազն ,  
 Բոլոր մաքուր Հրեշտակներն ու բոլոր մեծ Հրեշտակապետք ,  
 Եւ ինչքան որ բընակիչ ունի Երկինքն իր ծոցին մէջ ,  
 Ամենքն ալ , քօլարկըւած իրենց ուկի թեւերով ,  
 Ճակատնին ծրուեցին մինչև ձիւնէ ուոցիրն էնոր ,  
 Եւ կոյսերն իր քոյրե՛րը՝ թափօրին միանալով ,  
 Ինչպէս բոցերը ցայզական կ'երեւան շուրջը լուսնին ,  
 Զեռք ձեռքի արւած եկան փութացին զէն տեսնելու .  
 Կը կախուէին էնոնց անգիր մէջքէն ոսկի տաւիլներ ,  
 Ու ծաղիկներ , զոր բջնութիւնն երկնընին մէջ միայն բուցուց ,  
 Ծաղիկներ զոր մարդկային ամառներուն մէջ չենք տեսներ ,  
 Կը թափէին էնոնց ձեռքէն ինչպէս անձրեւ յորդառատ :

« Երնէ՛կ » , ձայներ անգուգական օրններգեցին այն ատեն ,  
 « Երնէ՛կ այն աշխարհին որուն վրայէն պիտի սահին  
 Էնոր քայլերը զըթած : Երբ ինեղմերու մէջէն անցնի ,  
 Անոնց վըրայ ստրածո՞ի պիտի ոգին ըսփոփարաց ,  
 digitised by A.R.A.R. @

Ո՞ր գումանն էնոր կը սպասէ քայլն . Ո՞ր դարը գէն կը ցանկայ .  
Պիտի ծընին նոր երկինքներ , որ էն անոնց հրամայէ : »



**Օ**ր մը . . . (ի՞նչպէս համարձակիլ օր անունով անուանել  
ինչ որ եղբեք ոչ նըւազում ունի եւ ոչ վերազարձ .  
Մարգարիին բարբառներուն աղքատութեանն անմատչելի ,  
Յաւերժութիւնը մեր մտքին միշտ քօլապատ կը մինայ .  
Եւ որպէս զի ըմբռնենք մին այդ հակիրճ վայրկեաններէն ,  
Պէտք է անոնց ժամանակի անուններէն մին կիրարկենք) .  
Օր մը , անման պետութեան բընալիչներն , անխոնեմ ,  
Միացան սորվեցնելու էնոր ինչ որ չէր գիտեր .  
« Եյա՛ , կ' ըսէին , օ՛հ , լա հսկէ՛ քու վրասդ .  
Հրեշտակներն ալ կընան ինալ . գեղեցկագոյնը մեր մէջէն  
Ալլ եւս հոս չէ . եւ ասկան իր մաքրութեանը մէջ նախսկին ,  
Անիկա կը կուսուէր այն որ կրտողն է դոյսին ,  
Որովհետեւ ան սէր ու կեանք ամենուրեք կը տանէր ,  
Աստղերուն կը հաղորդէր հրամաններն Աստուժոյ ,  
Երկիրն անոր կը հոչակէր գեղեցկութիւնն աննըման՝  
Լուսարետ անուանելով առաւօտեան աստղիկը ,  
Աղամանգ վաս ի վաս զոր իր ճակարն վրայ շառագոյն  
Արեգակն իր սոսի վարսերուն մէջ է զետեղած .  
Բայց կ' ըսին թէ հիմա պղասկազուրկ է անիկա .  
Թէ կը ևնձէ , թէ մինակ է , թէ ոչ ոք զայն կը սիրէ .  
Թէ ոճիրի մը սեւութեամբն անոր աշքերն են ծանրացած ,  
Թէ այլ եւըս չի գիտեր խօսիլ եւզուն նրկընքին .  
Մահ կայ բոլոր բառերուն մէջ որոնք կ' ելլեն իր բերնէն .  
Կ' այրէ ամէն ինչ որ տեսնէ , կը խամրէ ինչ որ շշափէ .  
Այլ եւըս ո՛չ չարն ըզգալ կարող է եւ ոչ բարին .  
Հրճուանք իսկ չ' ունենար իր պատճառած աղէտներէն .  
Երկնալիք , որում բնակիչն էր ան , զայն յիշելով կը վրդովի .  
Ոչ մէկ հրեշտակ պիտ' յանդնէր անոր վարունքը քեզ պատմել ,  
Ոչ մէկ հրեշտակ պիտ' յանդնէր անոր անունն արտասանել : »  
Եւ կարծեցին թէ Ելուա զայն անիծէր պիտի . բայց ո՛չ .  
Զարհուրամեն էնոր գէմքը խաղաղիկ չայլայլեց .  
Ու երկներին համար ասի եղաւ նըշան մը խռովիք .  
Էնոր շարժումն առաջին՝ սարսափի դող մը չեղաւ ,  
Այլ մերձեցում մը մանաւանդ՝ օգնելու տե՛նչ մը կարծես .  
Տրամութիւնն երեւցաւ շրթունքներուն վրայ սասուցիկ՝  
Անմիջապէս որ իր մտքին գժբաղդութիւն մը պարզուեցաւ .  
Սորվեցաւ երազել , եւ իր ճակատն անմեղունակ  
Այդ անծանօթ վրդովումէն կարմրեցաւ վայրահակ .  
Թարթիչներն ի վար արցունք մը կախուեցաւ շոշողուն .  
Երնէ՛կ անոնց որոնց պիտան առջ արցունքն ա'յսպէս կուլայ ,



Ճանշատակ հրեշտակ մ'այն ցաւերն որ մեր կեանքն ա'յնքան կը խռովեն  
Եւ մեծերն ալ կը հալածեն արքունիքի սեբճանազին մէջ .  
Բայց ծոցն իսկ ինչորդներու , հոծ բազմութեան մէջտեղը ,  
Մարդ մը որ կը հեծեծէ՝ միայնութիւն կինայ գտնել .  
Ազգերու հանած ժըխորն , ու ժըխորն իսկ արքաներուն ,  
Ոչի՞նչ՝ անոր սրտին մէջ՝ կը մարէ ձայն մ'հըզօրագոյն :  
Տափդնե՛ր Արքայութեան , անազգեցիկ մընացիք դուք .  
Կենդանի՞ կառքիր , որոնց աշերն ունին վառ հրապարակներ ,  
Ո՞վ զրաւաները Տիրոջ , տաղաւարներ սրբավայրին ,  
Արուսեակնե՛ր որ Աստուծոյ մատուցներէն կը թափին ,  
Շափիւզանե՛ր բուրզաներուն , ոսկի՛ երկնի գմբեթին ,  
Քաղցրութիւննե՛ր ներկնիքն եւ բուրումնե՛ր կինամնին ,  
Զեր ձայները ներդաշնակ , ձեր փայլը պերճ , ձեր հոտն անուշ  
Այդ տիրոած հրեշտակին ճանձրացտցիչ կը դառնային .  
Կը խանգարուէր իր երազանմն այդ սրբազան օրհներգներէն .  
Անոնց մէջ՝ իր խանդակաթ հոգոյն ոչի՞նչ կար համաձայն :  
Կամ երբ նո՞յն իսկ Աստուծած , զրւարթուները կանչելով ,  
Անոնց ապշած նայուածներուն իր մածութիւնը կը յայտնէր ,  
Եւ ցոյց կուտար , երկնակին մէջ՝ ուրկից ծընած է ամէն ինչ ,  
Իր երրեակ զօրութեամ խորութիւններն անձառելի ,  
Եւ կամ երբ քերորիչներն կը փորձէին ներկայացնել  
Դրուագներ Քրիստոսի կեանքէն եւ կամ սուրբերու ,  
Ի՞ երկնակին մէջ կը կրկնէին երաքանչիւր նոր խորհուրդ  
Որ միեւնոյն ատենաներն երկիր վրայ կը կատարուէր , —  
Օտարական մոգերուն առջեւ պարզուած մրսուըր ,  
Սուրբ ընտանիքն անապատին մէջ , եւ ողոյնն հովիւներուն , —  
Ելուա , հեռանալով աստուածային այդ թատրոննէն ,  
Քաշուած անոնց բազմութիւննէն , հեռու՝ փայլուն երկնայարկն ,  
Կը փնտառէր ամպ մը որուն մըռայլամած ծոցին մէջ  
Գո՞նէ կարենար ազատորէն երազել :

Հրեշտակները գիշերներ ունին մարդոց զիշերին պէս :  
Ազգիւր մը կայ , երկնակին մէջ , ականակիս ու մաքուր .  
Պայծառ ջուր մը կը վազէ հոն աւազի մը վրայ կարմիր .  
Երբ հրեշտակ մ'անկից խուժ , կը քննանայ , բայց գուն մ'այնպէս  
Որ ամենէն սիրուածն անզամ մնըր աշխարհին սիրուներուն  
Պիտի շուզէր կորսնցընել անոր հրապոյըը մենաւոր ,  
Եւ ո՛չ իսկ տեսնելու համար՝ իր մասը նիրհած՝  
Գեղունէն որուն գըլուխը կորթընած է իր թեւին :  
Բայց ի զուր Ելուա կ'ըմբէր այդ քաղցըը ջուրէն ,  
Իր խոռովատանջ ցան ատուի խոր կը դառնար .  
Ու մի՛շտ , զիշերին մէջ , երազ մը ցոյց կուտար Էնոր  
Դժբաղդ հրեշտակ մ'որ հեռուէն իր զիթութիւնը կը հայցէր .  
Կոյսերը , մերթ , ճանճալու համար էնոր ցաւը ծածուկ .

Ուղեկով աղաջանք մը շըլլսուած եւ ունայն ,  
 Կը խմբուէին Էնոր շուրջը եւ նեղիչ հոգածութեամք  
 Կը հարցնէին ի՞նչ գանձնիր կ'ուզէր իրեն ընծայէին  
 Եւ ի՞նչ զընով պիտի տար յաւերօական իր կեանքը ,  
 Քանի որ քիչ կը ցանկար երշանկութեան Երկընքն ,  
 Եւ թէ ինչո՞ւ իր նայուած նըներն երբեք չէին փընարուեր  
 Հըրեշտակի մը եւ կամ սերորէի մը նայուած քններն ,  
 Ելուա մէկ խօսքով մ'անոնց կուտար պատասխան .  
 « Աստոնցէ ոչ մէկը պէ՛աք ունի Էնոր որ կը սփոփէ .  
 Կըսեն թէ կոյ էակ մը որ . . . » Բայց զըլուինին դարձընելով ,  
 Կոյսերը խոյս կուտային եւ զայն չէին անուանեց :



Սակայն օր մը , միայնակ , իրենց երկշոտ ընկերուհին  
 Իր չորս կողմը կը զիսէ անհուն զաշտեն Երկընքին ,  
 Կը բանայ թեւն ու կը ծպտի , թըռփէ կ'առնէ , եւ օդին մէջ  
 Կը փընորոէ իր բարեկամ երկիրն կամ ասորդ մ'անքընակ :



Այսպէս , Լուիզեանի անտառներուն մէջ խորունկ ,  
 Պամպուներուն ու երկայն լիաններուն տակ օրօրուած ,  
 Արեգակէն հասունցած ոսկի հաւակիթը կատերով՝  
 Իր ծաղկազարդ անկողնէն գուրս կ'ելլէ վաղիուն քովազրին .  
 Անոր զըլուկը պրակկուած է զմուկիտով մը կանան ,  
 Կոնակին վրայ՝ արդէն պատրաստ է թեւերուն ծիրանին ,  
 Ու ճօշանով մը կապուտակ իր մատող կուրծքն է ամրացած .  
 Օդական պակարներուն ան կը զիմէ՛ յաղթական .  
 Լուսամօս տեղերու մէջ պտրոցընել կը տանի  
 Իր փետուրները բաւաէ որ փոյշէն կը վախճան .  
 Իր վայրենի պասատանին ներքեւ հաւափը խոռվելով ,  
 Աներկիւդ ճանապարհորդն արմաւենոյն վրայ կը թափ .  
 Կը լըքանէ նախ դաշտերն առլի անուշ հոտերով .  
 Փառասէր՝ գլուխէն կ'անդի վարդին գամավկան ,  
 Եւ կը կարծէ գանել կազմածքը բոլոր իր խնջոյքներուն  
 Կաղամբառոր արմաւենոյն վրայ կամ ծոցին մէջ նոճիին .  
 Բայց նորածիլ իր թեւերուն համար շատ մեծ են անասաներն ,  
 Եւ ծաղինինին իր բնավազրն բացակայ են այդ տեղերէն .  
 Կանաչագեղ արօտին վրայ կ'ինչ զաննք փենաըռել .  
 Թանըորս օձերն որ կրնան անսնց ծոցին մէջ թաքչիլ ,  
 Զայն նըւազ կը խրաչեցին քան անասաները երաշտ .  
 Ջուրերուն մօտ կը փութայ քաղի յասմիկը ֆլորիտեան ,  
 Մղոնափին՝ իր անարատ բանտերուն խորը պահութած ,  
 Եւ ելակն անուշառած՝ դալարիքին մէջ ծըլած :

Ասյապէս , Ելուա , ծընած օրէն իսկ ուժեղ ,

Փորձելով զօրութիւնն արծաթափայլ իր թհւին ,  
Ասցնելով ճերմակ ճամբէն ուր կրակներ յաւերժարոց  
Աստուծոյ ոտքը կը վառին ինչպէս խումբ խորաններ ,  
Տատանելով մերթ երկու մոլորակի միջեւ մատղաշ ,  
Մերթ ոռքերը զընելով ճակտին վըրայ վարսամներուն՝  
Գտնելու համար այլուր ծընունդ առած էակները ,  
Հասաւ , միախակ , խորն ըստորին Երկընքին :

~~~~~

Եթերն ունի իր յարկերն անծայրածիր մեծութիւնմբ ,
Մինչեւ ըստուերն յաւերժական ուր թոհուբանը կը սկսի :
Երբ հրեշտակ մը խոս կուսայ անպարազիծ կապոյտէն ,
Ճափիւղազարդ այդ գմբէթէն զոր կը լեցնէ Երրեակը սուրբ .
Կը գտնէ ող մը նրա'զ մաքուր . ամսեր կ'անցնին այստեղ ,
Գորոշէններ կը գառնան հոն , փոփորիկներ կ'օճապուտաքին ,
Ինչպէս աշխոյդ պահապահներ , և աստոց անհուն խորութիւնը
կը մարէ մեզի համար հուրն Աստուծոյ չնշած օդին .
Բայց մերին աթեւներն ուն , եւ այն մթնողրատէն
Ուր իրենց ներ շրջանակին մէջ մեր գունտերը կը ճօճին ,
Միշն'ցն ամայի , թաղծագին է եւ մըրայլ ,
Ու սեւ յորձանք մը յամբաքար ակօսելով զայն կ'անցնի .
Լոյս մ'անըստոյդ ու տրդոյն ամգերն ի զուր կ'լուսաւորէ .
Անոնց ներքեւ կայ քառ' եւ անծանօթ գիշերը .
Եւ երբ հով մը հրեղէն անոր խորունկ ծոցը պատուէ .
Կ'բնդնչմարուի պարապութիւնն անչափելի եւ անյատակ :

~~~~~

**Ե**րբէք մաքուր ովինե՛ք , զաւակները լոյսին ,  
Այդ երեք ոլորտներուն վերջնին վըրայ ուաք չեն կոխեր .  
Եւ երբե՛ք չի մոլորիր ոչ մէկ աղո-որ սերորէ  
Այդ շրփոթ աստիճանին մէջ որուն վերջն է Դըժոխմբը .  
Նոյն իսկ քերպէններն , ա'նքան ուժեղ եւ անձնըւէք ,  
Կը վախնան որ իրենց թեւն այդ պիզէ օդին վըրայ կը թունայ  
Եւ ըստիպուած կ'ըլլան այդ վըստնգաւոր թըսիչին մէջ  
Գաամիթիլ մինչեւ խորն աղջամշլուտ քառովն .  
Ան ատեն ի՞նչ կ'ըլլար վիճակն աքսորեալին անպաշտուան .  
Դեւերու ծիծաղին անշիջակն թշնամնքը ,  
Անոնց հեցնոտ խօսք ու խաղիրն , յամը եւ անգո՛թ անսրգանքք ,  
Շիկնեցնէն պիմ' իր ճակամն , աչքերը վար առնել տային .  
Ու , վըստնգ մնծագոյն , թերեւս ալ ան պիտի ստիպուէք  
Լըսկ ե՛րդ մը հեշտական ու գորովոս ինքնատուութիւն ,  
Կարօ՛տ մը ներկներն , գալարատանջ պատմութիւն մը՝  
Տարաբաղդ հրեշտակի մ' անուշ ձախովին արտասանուած .  
Եւ նոյն իսկ , խանզաղատած անոր ականջ դընելով ,

Պիտի թերեւըս մոռնար իր հայրենիքն երլինային  
Եւ ախորժէր այդ խաւարիչն ու բարեկամ այդ կապերէն  
Զոր զըթութիւնն ու երգերն իրենց միջեւ պիտ' հրասէն :  
Եւ ա'լ ի՞նչպէս վերըստին ելլեւ կամարը կապուտակ ,  
Ծոյց տալով մեծապայծառ եւ ոսկեղող լոյսին մէջ  
Մազեր որոնց ալիքները ցիրուցան են եւ անփայլ ,  
Թեւեր գունամթափ , բազուկներ ու վիզ մը սեւցած ,  
Տըլոյն ճակատ մ' անսանօթ նրշաններով զըրոշմուած ,  
Երկնչքի բնակիչներու ճակատներուն մէջ պայծառ ,  
Աչքեր որոնց կարմրութիւնը ցոյց կուտայ թէ լացեր են ,  
Եւ ոտքեր դեռ սեփ-սեփ՝ ախտավարակ կրակի մ' բոցէն :  
Անա ինչո՛ւ համար , միշտ խոնեմ եւ միշտ իմաստուն ,  
Հրեշտակները կը սոսկան այդ տեղերէն անցնելու :

~~~~~

Եւ սակայն , այդտե՛ղ էր , այդ գուրոշւոյն վըրայ մըթին ,
Որ կոյս ելուան աներկեւան կը հանդչէր .
Վըրդովեցաւ էն միայն երբ տեսաւ իր զօրութիւնը
Եւ բարիքները նորանոր՝ իր երեւմամբը զոյացած :
Պատմըւած աշխարհներ կը թըւէին ըսփոփուիլ .
Գունտերը կանգ կ'առնէին , որ լլաէին թոշին էնոր .
Եւ եթէ պատահէր որ՝ ճամփաներուն մէջ այդ նոր՝
Էն անմնցէ մէկուն դպչէր փիտութներովն իր թեւերուն ,
Այն առեն կը լըսէին պահ մը վիշտերը բոլոր ,
Ոսոխները , զարմացած , իրարու գիրկ կը նետուէին ,
Դայոյնները կ'իյնային՝ ստելութիւնը մոռցած ,
Գերին՝ ժըպտուն՝ կը բալէր միայնակ եւ անշղթայ ,
Ուրագործը կը մանէր դարձեալ տաճարն օրէնքին ,
Վըրարանդին կը բազմէր թագաւորին պալատին մէջ ,
Խռովատանջ քընառութիւնն որսը ձեռքէն կը փափցընէր .
Արցունքն ամէն տեղ կը դադրէ՛ ուրախութեան արցունքէն զատ ,
Եւ մարդոց մէջ հազուագիւտ երջանկութեամբ մը ցանդրւած ,
Բաժնըւած սիրահարները պըսակուիլ կը փութային :

ԵՐԳ ԵՐԿՐՈՐԴ

ՃՐԱՊՈՒԽԵՐՈՒՄ

Յաճախ , լեռներու մէջ , որ երկրիս վըրայ յաղթ կը ցցուին ,
կը բացուի հոր մը բընական , խորայատակ ու մենաւոր .
Զուրն որ կ'իյնայ երկընքէն , կը մընայ հոն , մութ հայելի ,

Ուր ասաղերը կիշերուամ՝ կը տեսնցին ցորեկ ասեն :
 Հոն, երբ գեղջկուհին, արագաւարժ զըւանին տակ,
 Զուրին խորը մըփերձէ սափորին կաւը զիւրաբեկ ,
 Կը կենայ անըզրազ, եւ կը դիմէ երկար, զմայլած ,
 Մոգական այդ պատկերը վեճափազ ասաղերուն ,
 Որ իր ճակատը կը ոգնէ կարծեն՝ ջուրին մէջ ընդերկուեայ .
 Ապարօսով մ' որուն նախանձ պիտի զգար զլուխ մը դշուոյի .
 Այսպէս ալ կոյսն, նափելով քասոխն վրայ զոր կ' գիտէին
 Իր գողար աշքեն, կը կարծէ տեսնել ուրիշ երկինքներ .
 Իր նայուածքներն, անհամար արեններէն շըւացած ,
 Նախ ոչինչ նշարած էին բայց վիճ եւ խաւար .
 Այլ ընդհուպ հնա տեսա կրակներ կապոյս ու թափառիկ ,
 Խնապէս պազ ճանիճներուն կայծկլտանքները վէտվէտուն .
 Կը փախչէին, կը դանային, յետոյ նորէն խոյս կուտային .
 Անձնիւ աստրզ կարծես մետէորա մ' կը հալածէր .
 Եւ հրետակը, ժըպտելով այդ նորակերպ տեսարանին ,
 Աչքովն անսնց բուրյշի թեթեւ թոփին կը հետեւէր .
 Քիչ ետք՝ իրեն թշւեցա, որ մեղեղի մը մաքուր
 Կը բղիսէ անձնիւր բոցէ՝ ուրիշ բոցի մը միացած, —
 Խնապէս բաղխումն ողբազին ու ճայնն յստակ ու դարտամ
 Բիւրեղներուն որ օդին անցքին հանդէպ են կախուած ,
 Որպէս զի մանկամարդ իտալուհին, պալատին մէջ ,
 Քննանայ՝ Եւողեան ունկընդելով տաւղիին ;
 Այդ շըշունչն հետաւոր՝ գերճական երգ մը դարձաւ
 Որ կարծեն կը մօտենար գէպ ի աղջիկն երկընքին .
 Եւ այդ կրակին համախմբուած՝ եղան ինչպէս արշալոյսն
 Անակնկալ տըւընջեան մ'որ ծագելու մօտ կը թըւէր :
 Անոր լոյսովը վարդագոյն կ'երեւար ամպ մ' անուշանոտ
 Որ բացակա օդի մը մէջ կը բարձրանար մնծագալար ,
 Եւ որ յետոյ՝ յամրօքէն կազմեց իր խաւն ամբուսեան ,
 Նըման այն բազմոցներուն ուր կը նիրհէ մեղկ Ասիան :
 Հոն, հրեշտակի մը պէս նըստած, երիտասարդ, տրոտ մ, սիրուն ,
 Կերպարանք մ' երկնակեղ տարասամօքէն երեւցաւ .

Երբե՛մըն փրփրաէզ Քլայտ գեափին մէկ զաւակը
 Ուստաստելով մման կուգայ լիտներուն վրայ մըշշապատ ,
 Եւ կ'որսայ թեթեւ այծեամ մը զոր իր փուն ապէնցուց .
 Արվէնին սառոյցներէն մինչեւ մէգերը Քրանայի
 Կ'անցնի լոռուտ ժայռերէն, վիւերուն մէջ կը նետուի ,
 Հերեղին վրայէն կ'ցատքէ՝ ծառենի ի վար ծօճալով ,
 Կ'ինայ ոտքով մ' ապահով՝ ւ իրեն ճամբար կը բանայ
 Մինչեւ ձիւնն որ տակաւին կոյս է մարգոց քայլերէն .
 Բայց ընդհուպ, մըլորելով զինքը պատող ամգերուն մէջ
 Կը վանաբէտ մըրդիկներէն քօղարվըւած ուղիներն .

Հան , ջուրերը պըսակող ծիսածանի մը ներքեւ ,
Եթէ տեմսէ ամպին խորն 'ւ անոր ցանցին մէջ տարտամ՝
Անցը թեթեւ լոդիկին Սկովուուկի մը թափառիկ
Թ. Էնոր ձայնն եթէ լըսէ արձագանքին մէջ նըւազած ;
Կանգ կ'առնէ կախարդուած , որովհետեւ կը կարծէ
Թէ աչուրնելն իր հինաւուրց պապերուն քոյրը տեսան ,
Որ , ուրուական գեռ սիրատարի , սարսուացնէ պիտի նորէն՝
Իր մատներուն տակ թափանցիկ՝ այերային տաւիլը .
Այն ատեն կ'ջանայ յիշել ի՞նչպէս կոչեց զէն Օսիան ,
Եւ իր ժայռին վրայ կանգուն , « կվիր-Քո՛մա » կը ձայնէ :

Ոչ նըւազ աղուր եւ ո՛չ նըւազ տարտամ , երեւցաւ
Դեռ հեռաւոր կերպարանքն աղջամջին հրեշտակին ,
Եւ ոչ նըւազ հեշտաւէտ կախարդանքներ գրաւեցին
Թրկնատումէի կոյսին աչերն : Խնչակս կարապ մը նիրհած ,
Որ , հեռու ափոնքն , մինաւորիկ , կը յանձնէ
Իր թեւերն ըսպիտակ ալիքներուն խուսափուկ ,
Անձանօթ երիտսասարդը մեղիորէն կը յենուր
Բազուկներուն տակին փախչող այդ շոգեղէն անկողնին .
Միրանիէ էր պատմուածնն , ու բոցաշող եւ կամ տժգոյն ,
Դիտողին աչքը կը մոգէր արեւակնի երանքներով ,
Թըխաթոյր էին մազերն , վարսակալով մը սեղմէւած
Որ թագ մըն էր եւ կամ թերեւը բեռ մը ծանր . անոր ոսկին
Կինդանի էր ինչպէս այն միտսիքական կրակներն
Որ՝ դարձարձիկ՝ կը վասէրն եռոտանւոյն վրայ հինաւուրց :
Մալլըւած էին թեւերն , եւ անսնց գոյնը վատուժ
Կը յիշեցնէր իրկուուան մըշուչներուն զալկութիւնը .
Բազմաթիւ աղամանչներ գեղաշընորն կը չողան
Ոտքերուն վրայ փափուկ զոր կը զըրկէ պարոյր մ'ոսկի .
Մեղիօրէն պաշարուած խորհրդաւոր օզակներով ,
Բազուկներն ու մատուցները բոլոր՝ աչք կը շըլացնեն .
Կը շարժէ ձեռքը որ զինուած է մականով մ'սակեցէն ,
Խնչակս արբայ մ'որ կը տեմսէ լեռնէ մ'անցնին իր բանակին
Ու վախնալով որ իր բազմանքը լիովին չկ կատարուիք՝
Ժեսթո՛վ մ'անամբնը իր անհնիւր քայլը կը շեշտէ :
Մըտահու է ճակասն , եւ իր նայուածը վայրահակ .
Թերեւս , գիտնալով դիմական ուժն իր աչքերուն ,
Աստիճան առ աստիճան կ'ուզէ ցոյց տալ նախ եւ առաջ
Անսնց շողերը քայլափակին գեռ իրենց թափը չըգքտած ,
Կամ թերեւս ալ կը վախնայ այն ակամայ կըրակէն
Որ հոգի հոգիի կը յայտնէ մէ՛կ նայուածքի մէջ :
Խնչակս խորն անտապն , առաւօտեան հովիկն անուշ
Իր հառաջները կը սկսի շըշնչիւնով մ'անորոշ
Որ ցամա՛քը կ'արթնցնէ եւ ծովը թունդ կը համէ ,
Ցամքօրէն բարձրացնելով իր ձայնը քաղցր ու խորունկ

Եւ առնելով շեշտ մը տրիսուր ինչպէս ողջոյն մը հրաժեշտի ,
Անա՛ խօսքը զոր ըստ ան Աստուծոյ աղջրկան .

~~~~~

« Ո՞ւրկից կուգաս, աղւո՞ր հրեշտակ, եւ ո՞ւր կ'երթաս ի՞նչ ճամբու  
կը հետեւին արծաթ թեւերդ որ կը պարզուին օդին մէջ .  
Կ'երթաս արտօք, արեկի՝ մը կերդրոնին մէջ հանգչելով .  
Անոր կարմիր շրջանակին հրուտ վառարանը վարի՞ ,  
Կամ խոռվելով սիրահարները սարսափով մը տեսլական՝  
Խորոշեան մէջ զիշերին անոնց ցոյց տալ հիւսիսայցը .  
Կամ թերեւս ցօղ բաժնեկ ծաղիկներու բաժակին ,  
Եւ կամ կախել լինենիրո՞ւն վրբայ գօտի՞ն եօթներփեան .  
Քեզ յանձնուած խընամբն յատուկ՝ նոդիներու վրայ հրսկել է՞ ,  
Եւ մանկամարդ կիներուն որտին խօսիլ՝ իրիկուան .  
Երազի պէս գալ էնոնց բազուկներուն մէջ թառիլ  
Եւ էնոնց բերել որդի՛ մը՝ համբոյրի մը մէջ ծըլած .  
Ասոնք են քաղցըր պաշտօններդ . գէթ ես այդպէս կը գուշակեմ ,  
Տեմնելով հրաշալիք գեղեցկութիւնը փառաշող :  
Բայց մանաւանդ գուն թշնամի մը չե՞ս արդեօք նորայայտ  
Զոր ոսովս ամենազօր զիս ատելու կը վարժեցնէ .  
Ա՛ն, թերեւս զուն ես որ, նախատակոծ ընելով զիս ,  
Հեթանուներս պիտի տանիս մըկըրտութեան տւագանը .  
Վասըն զի միշտ թշնամիս կը հանէ գէմո՞ յաղթական՝  
Կոյս աղջրկան մը նայուածքն եւ կամ արդու մը ծայնը :  
Արսորեալ մըն եմ ես, զոր զուն թերեւս կը փընոտէիր .  
Բայց նախանձու Աստուծմէդ վախցի՛ր, եթէ այդպէս է .  
Որովհետեւ սիրեցի, որովհետեւ փրկիցի ,  
Անոր համար է որ հիմա զժքաղդ եմ ու գատապարտուած .  
Զիս կործանե՞լ թէ ազատել կուզաս, ամքի՞ծ գեղունիք .  
Դուն կ'իշնաւ այս երկընքէն որ ինծի շանթը զրկեց ,  
Բայց այնքան քաղցը իմ աչքիս՝ որ չեմ գիտեր ինչո՞ւ համար  
Դուն ալ, ո՞վ աղուր հրեշտակ, վերէն կուգաս ինծի քէմ : »

Այսպէս նորին կը խօսէր : Լըսելով այդ ձայնը գըգուող ,  
Դիւթութիւն՝ անմեղուկ նոդիի մ՞էկմ սարքըւած ,  
Տեսնելով գողար այդ շողերն ու հանգերձամքը մողական  
Իր եղարյներն յիշեցնող այդ այնքան քաղցը հրեշտակին ,  
Երկընքի ըընակչուակին , իր թեւեւս տակ քօղարկեւած ,  
Ընկըրկելով կը բարձրանար աստեղազարդ իր ծամքէն ,  
Ինչպէս լոգուհին՝ եղէգներուն մէջտեղէն՝  
Կը փախչի լողորդէն զոր ջուրին տակ է տեսած .  
Բայց ի զուր էնոր երկու սաքերն ամպէն կ'հեռանալին ,  
Այնքան մրայն որքան երկու օր թռչելով՝ աղամին

կը հեռանայ Հալէպէն եւ այն ճերմակ աշտարակէն  
Որմէ Սովթանուէն սիրոյ նամակ մը կը դրէք .  
Նայուածքի' մը փայլակին տակ էնոր ուժը փշեցաւ .  
Եւ երեսաւ որ էնոր թեւը՝ նրւածուած՝ վար կը կախուէր ,  
Հրապուրող թշնամին շարունակեց ցած ձայնով .

« Ես այն եմ զոր կը սիրեն առանց երբեք ճանչնալու .  
Մարդուն վրայ եմ կիմած իմ պետութիւնը բոցեղէն ,  
Ըղձանքներուն մէջ օրդտին , երագներուն մէջ հոգւոյն ,  
Ըղձանքներուն մէջ մարմնոյն , իսորդրաւո՛ր հետութիւն ,  
Գանձերուն մէջ արիւնին , նայուածքներուն մէջ աշերուն :  
Ես եմ որ ամուսինն երազին մէջ կը խօսեցնեմ .  
Խնձմով աջիկն երանիկ կ'ուռնի սուտեր երանաւէտ .  
Էնոնց կուտած գիշերներ որ ցորեկներն կը մոռցնեն :  
Պաղտնի' սէրերուն ես թագաւորն եմ գաղտնի .  
Սըրտե՛ր կը զուգեմ ու կը կոտրեմ կուռ շղթաներն ,  
Խնչպէս թիթենուկն իր թեւերուն վրայ փոշեցան  
Յուզուած դալարիքն կը տանի հոյլ հոյլ ծաղիկներ ,  
Եւ սէրեր կուտայ անոնց անարտասուր եւ անվրտանգ :  
Ես առի Արարչէն իր արարածը տղկար ,  
Հակառակ իր կամքին , բնութիւնը մեր մէջ բաժմեցնեք .  
Կը թողում որ ան , հրապարո՞ շատ ցորեկն աղմուկներէն ,  
Արեգակի մը վաս փայլին ներքեւ ծածկէ աստղերն ոսկի .  
Լուս մըթութիւնն ունիմ ես , ու կը չնորեմ աշխարհին՝  
Իրիկուան հեղութիւնն ու բարիները խորհուրդին .  
Կուգաս արգեօք , մէկ քանի հրեշտակներու հետ երկնարնակ ,  
Հըմայլի՞ գիշերներուս թաւալումին վրայ քաղցրասահ .  
Անոնց գանձերը տեսա՞ր : Դիտե՞ս թէ ինչ հրաշալիքներ  
Վ' ընկերանան աղջամղջին հրեշտակներուն հսկումին :



« Անմիջապէս որ տժոյն հորիդոնին վրայ ճճալով ,  
Արե՛ւ կարմըսած՝ զալարիքէն կը բաժնըւի ,  
Անհամար ոգիներ՝ ըստուերներուն մէջ կը թըրչինք .  
Օդին մէջ թօթվելով մեր թանձաթուփ մազերը .  
Այն ատեն անաշաբոյը ցողը միշեն առաւօտ  
Վ' անձեռէ նարընջենոյն վրայ , լելակին եւ ուրցին .  
Բընութիւնն , ուշագիր իմ պետութեանս օրէնքներուն ,  
Սիրողաբար կ'ընդունի զիս , կ'ունկընդրէ զիս , կը շընչէ զիս .  
Ես իր հոգին կ'ըլլամ նորէն , եւ ասարերուն իսրունկէն  
Հըպատակները կ'ոգեմ ծրագիրներուս համար անուշ .  
Վարժւած կոյնական գիշերային խրախմանքիս ,  
Ամէն մէկն երգելով կը պատրաստուի հոն գալու .  
Դէպ ի երգինք ասազալու , իր թըրէսով հպարտ .

Սովորակը պեղընախօս կը խոյանայ է՞ն առաջ .  
 Անոր հշնչուն ձամբը՝ ծովլուն ու ցամաքին ու երկընքին  
 Կ'աւեստէ ժամանումը միտ պահուս ,  
 Տըժգոյն ալիզենւոյն իմ մերձեցումը կը դովէ ,  
 Խոնաւ վարդենին ալ վերըստին բայս կը պատմէ .  
 Մունեստիկ ներգաշանկ , ամէն տեղ զիս կը հրոշակէ .  
 Մութին բոլոր թրաչուններն բոց աշքենին կը բանան .  
 Փոսուուն կը շողայ , անոր ճակառն ադամանդէ  
 Ծաղիկներուն մօտ կը կրկնէ Հաստատութեան հըլլատներն ,  
 Եւ կը մըրցի պայծառութեամբ՝ մէտէորին նետ , որ , արժգոյն  
 Արշալոյսի մը նրման . ջուրերուն վրայ կը յածի .  
 Ճահիճներուն աստղը , որուն կապն իմ ձեռքովը կը քակեմ ,  
 Կ'իյնայ ' ողին մէջ կը գրծէ երկայն ուղի մը լուսեղէն :



« Վ ոխոսելով խըդիք խայթին եւ անոր ցնորթը տըխուր ,  
 Երրոր կոյսն իր մօրկանն անկողինէն կը հեռանայ ,  
 Աղջ ջահերը բընակն իր քայլերուն տակ կը վարին ,  
 'Ի անոնց յատակ բոցն Էնոր կ առաջնորդէ անպատիք :  
 Եթէ թիրանը ծարանայ եւ էն գայ մօտ ջըրեզ' բքին ,  
 Ժրժմա'կ մը խրագոփ՝ իրբեւ բաժակ փընաըռնել ,  
 Կը հառաջէ , կը պրզպշայ ջուրն ' էնոր մերկ ոտքերուն տակ  
 Կ'նետէ կոնքն Ասսորդիան՝ ափունքին վրայ աւազուս :  
 Ոդիներ էնոր ցոյց կոտայն բաներ հաշարի ,  
 Պուրակներու տակ որ լեցուն են վարդերու բուրումներով .  
 Կը նըշմարէ խոտին վըրայ ուր անոնք զինքը կը տանին ,  
 Այն ծաղիկներն որոնց շնորհը լոկ գիշերը կը բացուի ,  
 Որոնց համար ստացւան արշալոյսն իսկ անգութ է ,  
 Եւ որոնց ծոցը համեստ ունի սէրեր էնոր նըմման :  
 Լըսութիւնն է Էնոր ընկիր . ամէն բան խոր կը քընանայ .  
 Ամիկոփուած , մըթութիւնը խորհուրդի մը կ'ունկընդէ .  
 Մօսակայ մարգերէն ամբրոսին կ'բերեն հովերն .  
 Անտառական անկողինն վրայ զոր ընտրած է տարփածուն .  
 Ընդուուպ երկու մասաղ ձայներ կը մըմընջեն խօսեր անուշ  
 Որոնք խուլ պուրակներուն կ'ոգեւորեն անդորրը .  
 Կատարը թանձը կընձնին որուն տակ են ապաստանած ,  
 Թըռչունն , արթնցած , տերեւներուն ներքեւ կ'երգէ :  
 Եւ տաղն հեշտութեան կը սարսուացնէ ողը համակ ,  
 Մասերն երգով կը թըրթըռուն , ու մացաները նուագներով .  
 Եւ ափունքին վըրայ ջուրին որ հեծելով կը հոսի ,  
 Գիշերական աղաւնին նուաղկոտ վուվուն կ'արձակէ :



« Ա հաւասի'կ Զարագործին գործն , աչքերուադ պարզըւած .

Այդ իրը չար ամբաստանուածը ցաւերու ափոփիչ մըն է ,  
Որ ըստուկին վըրայ կուլայ եւ կ'ազատէ զայն տիրոջմէն ,  
Կը փըրկէ զայն՝ սիրոյ չնորհիւ՝ իր էութեան վըշտերէն ,  
Եւ ինքն իսկ , թաղուած՝ ցաւին մէջ զոր անոր չափ կը զգայ ,  
Քիչ մը հրապոյր կուռայ անոր եւ մոռացումը՝ երբեմն : »

**Ա**յս խօսքերն իմանալուն , մատաղատի հըշտակունոյն  
նրեք անզամ կարդութեան պարմանեկան այտերը ,  
Եւ անմաքուր նայուածքի մ'դէմ երեք անզամ մաքառելով  
Ուսկի կոպերն ըսքօղեցին Էնոր աչքերն երկնակապոյտ :

### ԵՐԳ ԵՐՐՈՐԴ

#### ԱՆԿԱՌԻՄ

**Ո**ւսկի՞ց կուգաս , ո՞վ Ամօթի զգացում , ազնիւ վախ , ո՞վ խորհուրդ  
Որուն ծընունդը երկիրն իր մանկութեան պահուն տեսաւ .  
Մազի՞կ անոր հին օրիրուն որ գեռ մեր մէջ կը բողբոջես ,  
Ո՞վ ըզգացում Ամօթի , վարդ Արքայութեան , ո՞ւսկից կուգաս ,  
Միան գո՞ւն Անմեջութեան գեռ կըրնաս տեղը բրանել ,  
Բայց Մա՞սն արգիլուած ծընունդ տրաւած է քեզի .  
Հըրապոյր Ա՛ քինութեամ հըրապոյրին հաւասար է .  
Մական նաև դէպ ի Զա՞րը գուն քայլն ես առաջին .  
Կը պըճնըւի քուկին կուրծքըդ հանդերձով մը պարկեշտ ,  
Եւա , գեռ օձը չը տեսած , շունէր հանդերձ այդպիսի .  
Եւ եթէ քօը մաքուր կը զարգարէ կերպարանքը ,  
Նորէն քող մըն է ան , եւ ոճիրն ալ իր քօղն ունի :  
Թեզ ամէն բան կը վրոպէ , նայուածք մը կոսպէ կը խոցէ .  
Բայց մանուկին ոչ մէկ բանէ կ'վախնայ ու լո՞յս կը փնտառէ :

**Ա**յս նո՞ր ազգեցութեան տակ՝ կը թուշիար Ելուա .  
Սըրէն իյնալ էր ըսկըսած , որովհետեւ կը կարմըրէր ,  
Աղջամղջին Ոզիին լուծին գրեթէ հընազանդ ,  
Կ'իջնէ , նորէն կը բարձրանայ , գարձեալ մութին մէջ կ'իջնէ ,  
Այդպէս՝ կաքաւը երբեմըն կը թըրչի կը սաւասնի  
Կոտըրտած հասկերու վրայ , զորոնք քաղել կը բաղձայ  
Խրեն սպասող բոյիին համար . եթէ իր թափչը խիզախէ ,  
Աչքն անկարող է զատուիլ անկից որ զինքը կը դիմէ . . .  
Եւ անիկա պահապան շունն է որ , հսկող խոժոռադէմ ,  
Շեշտ ու շողուն նայուածքով մը մի՛շտ իրեն կը հետեւի :



Ո՞վ սիրոյ վայրկեաններուն անձառելի խելացնողում .  
 Սիրոը սրբուն կ'պատաժանէ ինչպէս այերը քընարին .  
 Նըման մագտած սիրահարի մը որ , թարգման պաշտելի ,  
 Կը բացատրէ ան ցանկութիւնը զոր ինչքն իսկ է ներշնչած ,  
 Եւ ամօթխած վրդովումին դէմ օգնելով իր սիրունոյն ,  
 Էնոր դիւթուած տրկարութիւնն իր թեւերուն մէջ քաշելով ,  
 Յոյսով համակ գինովցած , աւելի քան կէս յաղթական ,  
 Կ'արտասանէ երդումներն զոր էն կ'ընէ իր սրափն մէջ ,  
 Ողիներու վեհապետն , հեղձամղձուկ ձայնով մը ,  
 Կը բացատրէր մրտածո՛ւմը վեհերու այն կոյսին :  
 Առանց խօսելու , « Թու կդ եմ » կ'ըսէր ելուա .  
 Եւ հրեշտակը մըրայլ , ցած ձայնով « Ի'մս եղիր » կ'ըսէր :

« Ի'մս եղիր , իմ քո՛յս եղիր . ես ալ քուկդ եմ , քուկըդ միայն .  
 Եւ արժանի եմ քեզի . շատոնց ի վեր քեզ կը սիրեմ :  
 Վասըն զի որ մը քեզ տեսայ : Զաւակներուն մէջ օդին՝  
 Խառնըրած էի , սքողուած՝ ինչպէս արեւ մը ձըմեռուան :  
 Նորէն տեսայ , լով մէկ անգամ , վերնազաւան անպատում ,  
 Կապուտակ հայրենիքը լուսեղին տոնմերուն .  
 Յաւ չըզացի հեռացած ըլլալուս այդ վայրերէն  
 Ուր երկիւղը կը սիրէ Աստուածներուն մէջը միշտ .  
 Դուն միայն ինձ երեւցար երիտասարդ աստղի մը պէս  
 Որ , միս-մինակ , կը ճնշեք անսահման քողը գիշերին ,  
 Դուն միայն ինձ երեւցար այն ինչ որ միշտ է ցանկացուած ,  
 Ինչ որ մարգն ունենալ կ'ուզէ սոսուերին մէջ իր կեանքին ,  
 Այն Աստուածն որ միմիայն գիտ խորհուրդն երշամկութեան ,  
 Եւ թագուհին որու իմ գահը մենաւոր կը սպասէ ,  
 Վերջապէս , ներկայութեամբ , որ զիս մոգել յաղողեցաւ ,  
 Յայսանութիւնն ունեցայ թէ ես կարող եմ սիրելու :

~~~~~

“ Թերեւս անոր համար որ աչքի , ըստուերուած միշտ արտմութեամբ ,
 Հսպասած էր իմ աչքիս որ կը փրնուաէր զայն անգաղար ,
 Կամ անոր համար որ քու ծագումը՝ քե՛զ չափ անուշ ,
 Քեզի արւած է հայրենիք մ'ինծի մօտիկ աւելի ,
 Գեմ գիտեր , բայց այն ժամէն ի վեր որ ճնիլլդ տեսաւ ,
 Ամէն ստեղծուած էակի մէջ կարծեցի քե՛զ իսկ ճանչնալ .
 Լալով , տիեզերքին երեք անգամ շրջանն ըրի .
 Քեզ ամէն տեղ կը փշտոտէի . մէկ շոնչին մէջ այերին ,
 Ժառագայթի մը մէջ լուսնի սպաւառակէն վայ թափած ,
 Աստղին մէջ որ կը փախչի երկնքէն ուր կը նեղանայ ,
 Միածանին մէջ որմէ անցնի սովոր են հրեշտակներն ,
 Կամ անկորինին վրայ կակուղ սառնարանի ձիներուն .
 Ի զուր երկնի գունտերուն ես հարցումներ կ'ուզուէի .

Սըթզնցուցի սըմակներն հրեղէն կառքին աստղերուն .
Անսնց շողերն ըսկողեցի՝ որպէս զի աչքոդ հօն գրաւեմ ,
Նոր ժնորանքին յանդկնացած , եռ ժըտեցայ մինչեւ անգամ
Երկնաւոր քնարին գլուխի ուկի թելերուն :
Բայց գուն ոչինչ լրսեցիր , բայց գուն երբեք զիս չըտեասր .
Երկրի վրայ գամձան նորէն , եւ իմ քայլեր սահեցուցի
Մարդկային երդիներուն տակ ուր ծընունդ առիր գուն .
Կը կարծէի փեղ հոն գըտնին՝ անմեղութիւնը պաշտպանող .
Քընացած երամայի մը ճնճացող օրունին վրայ ,
Զովացնելով անոր շթօնքը բարեկամ շունչով մը ,
Եւ կամ թեւերդ ընդլայնած՝ վարտոյրի մը նըման ,
Երկչոս պարեկապան , ջանալով զե՞րծ պահել ինձմէ
Թունը կո՞յս աղջկամ՝ պառկած քովին իր քրո՞յ .
Որ զին կուրծքին վրայ երապի մէջ քաղցրօբէն կը սեղմէ :
Բայց միայնայի կը զառնայի իմ քնակարանըս գեղեցիկ .
Լացի հոն ինչպէս այստեղ , ու հեծեցի՝ մինչեւ այն ժամն
Ուր հջումնը թըռփիդ զիս թունը հանեց ու դողացոց ,
Զերդ քահանայ մ'որ կը զգայ թէ՝ պիտի խօսի իր Աստուածը : »

Այսպէս կ'ըսէք . եւ ընդհուպ , ինչպէս գըշխոյ մը նորատի
Որ զեհապես կոչուելէն բեկրապատար կը կարմըրի
Եւ իր հըլու հպատակներուն նորհալի ժեսթ մը կ'ուղղէ
Կամ անսնց խանդոս սիրոյն կուռայ նայուածք մ'իր աչքերուն ,
Ելոս , իր գըլուխով ծածկող քօդն առներով վեր .
Անուշ ժըպիտով մ'անոր խօսիլ կը պատրաստուի ,
Աւելի մօտ կ'ինչէ անոր , ու կը ծըռի , եւ կաթողին
Իր անմահ սիրականն հըպարտութեամբ կը զիսէ :
Իր կուրծքն աղւոր , ինչպէս ալիք մ'որ ափունքին վրայ կը մարի ,
Առջի անգամ ըլլալով՝ կ'ուսենայ ու կը հառաչէ .
Իր բազուկն , ինչպէս ծերմակ շուշան՝ լըծին վրայ կախուած ,
Երկիւղով կը մօտենայ՝ դանդաղօբէն տարածուած .
Իր բերանն անուշանոտ՝ բացուած տաեն՝ կաթես կ'ծաղկի .
Ինչպէս վարդը մատղա՛ արշալոյին նորհներուն տակ ,
Երբ առաւոն անոր վըրայ կը հոսեցնէ հեղուկ մը զով
Եւ ճաճանչ մ'օրուան լոյսին անոր մինչեւ սիրոց կ'իջնէ .
Կը խօսի՛ , եւ էնոր ձախն հրնչիւնի մը մէջ ալոր
Կը միացնէ ինչ որ հրապոյ ունին բոլոր ձայներն անուշ ,
Քընան , անասններուն մէջ՝ սըրինգին ներդաշնակուած ,
Եւ թըռչունն որ կուլայ իր եղերեզն առաջին ,
Ու ծովը , երբ ափունքին մօս կը բերն իր ալիքներն
Երազող ուղեւերին ոսքը՝ երգերն իրիկուան ,
Եւ հովի , որ գիւղերու զանգակներուն հետ կը խաղայ
Կամ ջուրերու փախուստովը կընիմներն կը հեծեցնէ :

“ **Ք**անի որ զուն գեղեցիկ ես , բարի ես զուն անտարակոյս .
Որովհետեւ երբ հոդի մը կ'ուզըք գէպ ի երկինք ,
Հոն մընձլու պահուն՝ կ'տեսնենք որ , սրբազն զգեստի մը պէս ,
Բարութիւնն անոր կուռայ զեղեցիկութիւնն յաւերժական :
Բայց ինչո՞ւ քուկին խօսքերդ ինձի երկիւղ կը ներշնչեն .
Խնչո՞ւ համար ա՛յդքան ցաւեր ճակտիդ վըրայ են դըրոշմուած .
Դուն ի՞նչպէս կարողացար սրբալարէն իինեւ վար ,
Եւ ի՞նչպէս կը սիրեա զիս , եթէ Աստուած յիս սիրեր : »



Սայուածքներու վըրգովումն , անձու շընորհ պարկետութեան ,
Անմեղութեան չափ հզգոր այս բառերուն կ'ընկերանաբ .
Էնոր բերնէն կ'իյնային անոնք , այնքան քաղցր ու մաքուր
Որքան ձիւնը ձրմեռուան՝ բըլուբներուն վըրայ մութ :

Եւ ըստ որում , համակ սընած՝ ըսկրգինական իւլութեամբ ,
Հընտակիները սրբանուն մէջ արդիւներ ունին լոյսի ,
Մինչգետ էն կը խօսէր , իր թեւերն ու իր կուրծքը
Եւ բազուկները չօրս կողմ ցորեկուան պէս լոյս սրիոնեցին .
Սյրպէս ադամանոր կը շողայ խաւարին մէջ ,
Հընտակապիսոր կը սոսկոյ եւ իր մրոյլ մազերուն տակ
Իր շըլացած աչուբներուն թանձր ապաստան մը կը փընտոէ .
Կը խորհի որ կատարածն երրոր համին ժամանակին ,
Պարտաւորուի պիտի նոյնային նայիլ երեսն իր Տիրոջ ,
Եւ մէկ հայեացքն Աստուծոյ զինքը վըշըէ պիտի թերիւս .
Կը յիշէ նաև բոլոր այն տառապանքը զոր կըրեց
Զանալէ յեայ Յիսուսն անապատին մէջ փորձել .
Կը զողայ . եւ իր սրբանին վրայ ուր դժոնիքը կը սկսի ,
Վերարկուի մը պէս մուլթ նետելով իր թեւն անսահման ,
Կ'ուզէ փախչիլ : Սարսափն անոր բոլոր ցաւերն էր զարթուցած .



Լեռներու ձիւնին վըրայ որ աւաններն կը պասակէ ,
Սպանիացին վիրաւորած է Աստուրիանց արծիւր ,
Որուն թըսիք կը սպասնար իր ըսպիտակ հօտերուն .
Փետրացից , կը փախէ թըչունն արին անձրեւելով ,
Այնքան արագ կ'ելլէ երկինք որքան փայլակն անկից կ'իջնէ ,
Կը նայի՛ իր արեւուն , կըտուցը բաց՝ կը ծրծէ զայն ,
Կը կարծէ կեա՞նք վերստանալ լուսաբորբոք պիտութենէն ,
Հեղանիւթի մը մէջ ոսկի նզգորապէս կը լողայ ,
Եւ փայրեան մը կ'օրորուի ճամանչներուն մէջտեղը .
Բայց մարդը շա՛ա ապահով հարուած մը տուած է անոր ,
Կը զգայ կապարն որսորդին որ իր վէրքին մէջ կը հալի .
Փետրաթափ կ'ըլլան թեւերն , եւ իր լոգիկի արքայական

Կը թըռչի , աղուամազի պէս՝ գանակով փըրցըւած .
Օդէն իրաւազուրկ , իր ծանրութիւնը վար
Կը գըլորէ . ու գողալովովլերան ձինին մէջ կ'ընկըլմի .
Եւ սառոյցն երկաւոր ծանրակըշին քոնի մը մէջ
Կը փակէ այդ աչքն ուժեղ՝ արեգակին յարդըւած :

Այդպէս ալ , խո՛րն իր մըտքին վերյիշելով իր ցաւերն ,
Անհծուած հըրեցտակն իր՝ մութչմազերը վար կախեց ,
Կւ համակուած դրժոխային վըտտով մ՛ , ըստ ինքիրեն .
« Դառնատըխո՞ւր սէր մեղքին , չարին մըու՛յլ ցանկութիւն ,
Հըպարտութեան , դիտութեան հըսկայակա՞ն մրտածումներ ,
Ի՞նչպէս եղաւ որ ձեր անմիտ բորբոքումները ճանչցայ .
Անիծուած ըլլայ վայրիկեանն ուր Աստուծոյ հետ չափուեցայ .
Ո՞վ սըրտի պարզութիւն , որմէ ընդ միշտ բաժնըւեցայ ,
Կը գողամ քու առջեւդ , եւ սակայն քեզ կը պաշտիմ .
Ես նըւազ ոճրագործ եմ , քանի որ քեզ կը սիրեմ զեռ .
Բայց պղծուած սըրտին մէջ զո՞ւն այլ եւս երբեք պիտի չդառնաս .
Անցեալին մէջ եղածէս հեռու , ա'նքան քայլիր առի ,
Եւ ա'նքան անսահման է անջրպեսն ինձմէ ինծի ,
Որ ինչ որ ինձ անմեղութիւնը կ'ըսէ՛ ա'լ չեմ հասկընար .
Կը տառապիմ , եւ իմ միտքս , ընդ միշտ չարէն ըզգետնըւած ,
Մինչև այդքան մաքրութիւն ա'լ չի կրնար բարձրանալ :

“ **Ի**նչ եղաք դուք , ո՞վ երկնային օրեր , օրե՛ր խաղաղութեան ,
Երբ կ'երթայի , ես՝ առաջինը համեստ այդ հրեշտակներուն ,
Ծընրազիր աղօթել հին օրէնքին առջեւը ,
Եւ հաւատքն անդին ոչ մէկ քանի չէի մըտածեր .
Յաւերժութիւնն ինչի համար ինչպէս հանդէ մը կը բացուէր .
Կը ժըպակի . . . ու թերեւա . . . պիտի թերե՛ւըս սիրէի . . . »
Այսաքս ի՞նքն իսկ փորձին հըրապուրուած էր զըրթէ .
Եր արուեստն էր մոռցեր եւ զոն ալ զոր կ'ուզէր ցանցել .
Եւ իր սիրտը վայրիկեան մը ոճիրէս հանգչեցաւ .
Ու ցած ձախով կը կըրկնէր , ճակասն առած ձեռքերուն մէջ ,
« Ա'լ , եթէ գէթ կարենայի՛ մարդոց նըման արտասուել . . . » ,

Եթէ կոյսն այդ վայրկեանին կարենար զինքն իմանալ ,
Եթէ իր ձեռքն երկնային , յանդգնելով անոր մօտիլ ,
Զայն բըռնէր՝ զըզաւոր , նորէն երկինք ելլել ուզող .
Ո՞վ զիտէ , թերեւըս չարն ա'լ դորութիւն չէր ունենար .
Բայց իսկոյն որ տեսաւ , իր մըտախոն գըլխուն վերեւ .
Քողաթափ դրժոխային ջըզագական մորմոքք ,
Զարմացած ու գողգոջուն , աչքերը վեր բարձրացուց .
Քիչ մ'աւելի ուժ գըտած , կարծես երկինքը յիշեց ,

Եւ իր թեւերն արծաթափայլ երկու անդամ վեր վերցուք ,
Ու հեծեց , իր մոգուած ըբրթնեղը կէ բանալով .
Խոչպէս մանուկ մը նորատի , եղէ զներուն կառչելով ,
Տըկա ճիշեր կը փորձէ որ ջուրերուն տակ կը խեղդուին :
Նա տեսաւ որ էն պատրաստ էր դէպ երկնքը փախչիլ .
Խոչպէս վագր մ'արթնցած՝ փոշիներուն մէջ կը ցատքէ ,
Անմիշապէս ինքն իր մէջ , ու հզօրագոյն քան երրեք ,
Վերգանելով այն ողին որ բնաւ երրեք չի կը քիր ,
Չարի սեւ ողին զոր տէ՛սքն անմեղութեան կը զայրացնէ ,
Կը չինի իր ուժէն տարակուած ըլլալուն ,
Խաղաղութեամբ կը համակէ նորէն ճակարը պայծառ ,
Յանկարծ կը բին կը վասէ յանդրնութիւնն իր աչքերուն ,
Եւ ընդ երկար , լուսութեամբ , հրացարար կը զիտէ
Երկնքէն իշած զոն , զոր կ'վիճակէ իր տաճարին .
Կարծես էնոր ցոյց տալու համար թէ զո՞ւր կ'ընդդիմանայ ,
Եւ ինքն իր կարծրանալու համար՝ այդ սուրբ նայուածքով ;
Առանց միրոյ ևս առանց իրդին խայթի , սառ սրբին մէջ
Իր տալիք հարուածներուն ի՞նչ տեղ ուղղելը կը խորհի .
Ու նըման սազմիկն որ անվրդով ձեւանալով ,
Զըրակին ճեղքերուն մէջէն կ'ջանայ կուրծքն հաբուածել ,
Իր դէմքին կուռայ տեսիլ մ'էնոր տենչին համաձայն .
Կերպարանք , ձայն , ժեռթ , կեցուածք , իր մէջ ամէն բան կը փոխուի .
Սրցունքներ կեղծուապատիր , որ իր զըրաէն չին բըղիիր .
Յանկա՞րծ կ'երեւան իր աչքերուն եղերքը .
Ելու որ երկընքն մէջ արտասուք չէր տեսած ,
Կանչ կ'առնէ , հառաչ մ'էնոր վըրդովլումներն կը սաստկացնէ .
Ան կուլայ դասուօքն , աքսորակն մարդու մը պէս ,
Սյրիի մը նըման՝ իր մորթըւած որդւոյն մօտ .
Իր մազերը , քակուած , կը թափթորիին . ու չեն կասիր
Հեծըլուանքները կուրծքին որ իր գըլուխը կը թօթվեն .
Ելու ինքն ալ կուլայ , եւ իրարու կ'խօսին սապէս .

~~~~~

“ Ի՞նչ ըրի քեզ . ի՞նչ ունիս , ահաւասիկ հո՞ս եմ ես :  
— Դուն կ'ուզեն փախչիլ ինձմէ , եւ թերեւս ալ մըշտապէ՞ս :  
Զիս ի՞նչքամ կը պատժե՞ն քեզ վիս յայնած ըլլալուս :  
— Նախընթէի պիտի մընալ , բայց Աստուած ի՞նձ կը սպասէ .  
Քեզի համար պիտի խօսիմ իրեն . յաճախ կը լրաէ մեղ :  
— Ան ին ոչինչ կըրնայ ընել . իմ բազզս երրեք չի փոխուիր .  
Դուն եւ հրեշտակ մը փրկելու կարող աստուածը միակ :  
— Ի՞նչ կըրնամ ընել : Աւա՞զ . ըսէ՛ , պէ՞տք է որ մընամ :  
— Այս՛ , ի՞նչ ըմնէն ինձի , զի չեմ կըրնար ես բարձրանալ :  
— Բայց ի՞նչ կ'ուզեն ինձմէ : — Ենո՛ւրէ՛ն ազւոր նուէրն անձը տալն է :  
— Աքսորուկի՞մ Երկնքէն : — Ի՞նչ փոյթ , եթէ զիս կը սիրես :  
Զեռքը բընմէ՛ : Քիչ յետոյ , մեղ համար չան ու բարին  
Հաւասար քամահանքի մը մէջ իրար պիտի շփոթուին :

Դուն երբեք հասկըցած չեմ թէ ո՛քան անուշ է  
իր կուշքն ընծայել՝ որ արցունքներ ծածկեն այնտեղ :  
Եկո՛ւր . կայ երշանկութիւն մը զոր ես քեզ պիտի յայտնեմ .  
Դուն հոգիդ ինձիք բա՛ց , եւ ես զայն հո՞ն պիտի հոսեմ :  
Խնչպէս արշալոյսն ու մայր մըտնող լուսնակը  
իրենց շողերն իրարու կը խառնեն , եւ ինչպէս ցօղն  
իր երկու արցունքը մէջ կ մարզրտի մէջ կը միացնէ՝  
Տոգորուելու համար բուժմամբ ծաղկներէն արտաշընչուած ,  
Կըրպին ջահի մը նրան այդ երկու բոցը կը զուգէ .  
Ոչ նըւազ սերտօրէն մեր հոգիներն պիտի զուգենք :  
— կը սիրե՛մ քեզ , 'ւ ահա կ'իջնեմ : Բայց երկինքն ի՞նչ պիտի ըսէ :

**Ա**յդ միջոցին , օդին մէջէն , անցաւ , հեռու իրենց աչքէն ,  
երկնաւոր դասերէն մին , եւ օրնարան երգերուն մէջ ,  
Սա խօսերը լսուսեցան զոր կրեշտակներն կը կրկնէին .  
« Տիեզերքին մէջ բովանդակ յաւերժապէս փա՛ռք անոր  
Ուր ուրիշն վերկութեան համար իր անձը կը զո՞չ : »  
Կարծես երկինքը կը խօսէր : Ա՛լ զինաթափ էր ելուա .

**Ե**րկու անգամ գարձեալ վեր առնելով աչքը զրուժան ,  
Պատրացնելով նայուած քներ՝ անվճռական տակաւին ,  
Են փընարևեց իր երկինքը զոր այլ եւրո չէր տեսներ :

**Հ**րեշտակներ կ'երթային քառաշն դուրս աշխարհներ  
Հանելու : Մինչեռ անոր իսր գաշտերէն գարհուրագին  
Կ'անցնէին՝ կատարելով հըրամաններն Աստուծոյ ,  
Ամպ մը հրեղէն տեսան ամենքն ալ որ կ'իյնար գահավէւ ,  
Եւ ողբեր ցաւագին , պատասխաններ անողորմ՝  
Բոցին մէջ թեւերու բարախտումին կը խառնուէին :

“ **Ա**ղւո՞ր կրեշտակ , ո՞ւր կը տանիս զիս : — Եկո՛ւր , հե՛տը եկուր :  
— Ի՞նչպէս արխուու է քու ձամոդ , եւ ո՛քան մութ են խօսքերդ :  
Ելուան չէ՞ որ շըղթադ վեր կը վերցնէ , Կարծեցի քեզ  
Փորկած ըլլալ : — Ո՞չ , ես եմ որ քեզ կը քայիմ կը տանիմ :  
— Եթէ մնայ միացած ենք , ի՞նչ փոյթ թէ ո՞ւր ալ ըլլայ :  
Զիս նորէն ուրեմն քո՛յըը կամ աստուածդ անուանէ՛ :  
— Հասրո՛ւս է որ կը տանիմ , եւ զոհս է որ ձեռքս ունիմ :  
— Այնքան բարի կ'երեւայիր : Ո՞չ , ի՞նչ ըլլի : — Ոնի՛ր մը :  
— Գէթ աւելի երջանիկ պիտի ըլլա՞ս . գո՞ն ես դռնէ :  
— Աւելի ախո՞ւր քան երբեք : — Բայց ո՞վ ես զուն : Սատա՞նը :  
Քարզի . Ա. 2.

